

ԾԱՇԻԿ

ԵԱԲԱԹԱԹԵՐԹ

Գրական, Գիտական
Եւ գեղարվութեամկան

Ժ. ՏԱՐԻ

Նոր Հրաց թիվ 23

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Քրոնիկեր, Միմոսին Օրագիրը,
Քիչ մը զրական, Թատերական
խօսքառակ, Զուարք տողեր,
Դերասանի սիլուետներ, Գրա-
կան դէմքեր, Ձանքեզիներ, Եւ
ուրիշ բաներ։)

Մէկ հատը՝

Մէկ դրու։

Գրամուն ՆՏԷԼԻ-ԳԵՂԻԿԵԿՆ, ԿՊՈՒ

Ա. ԿԱՅԱՏ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼԱԽԸ ՀԱՄԱՐ

Տարեկան 45 զրուշ. Վեցամսեայ 23 զրուշ:

ԳԱԽԱԾԱՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 զրուշ. Վեցամսեայ 27 զրուշ:

ԱՐՏԱՍՅԱԾՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Զենք՝ թիվ 1 դրու

Բաժանորդագրութիւնները թիւի վրայ կը հաշուռուին:

Մանուքյան, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարդի գործառնութեանց համար դիմել մի՛ միայն՝

{Զագիկ Ղնդեսի}

در علیه ده اسکی ضبطیه جاده سند ۷۲ نومرو

Շ Ա. Բ. Ա. Թ. Ա. Թ. Ե Բ Թ. «Շ Ա. Ղ Ի Կ»

4. Պոլիս, Էսկի-Զապթիէ փողոց, թիւ 72

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Rue Eski-Zabtié, № 72.

3. ՊԱԼՊԱԼԵԱՆ

(ՄԵՂՐՈՒԻԻ)

Ա.Տ.Մ.Ն.Ա.Բ.Օ.Ժ.



Մուզաֆէրիէ Հիւանդանոցին եւ Պարսկական Դեսպանատան
թերա, Մեծ Փողոց, Թափամ, թիւ 61, Զբրաձեան աբառքման
հերա, Մեծ Փողոց, Թափամ, թիւ 61, Զբրաձեան աբառքման

Պալպալեան ամէն օր ակռայի ամէն տեսակ հիւանդութիւններով տառապողներ կ'ընդունի. իսկ Ուրբաթ, Կիրակի եւ Երեքշաբթ. թիւ մինչեւ ժամը 5: Գիշերուանո եւ է ժամուն կարելի է դիմել: Պալպալեան կ'երաշխաւորէ իր լեցուցած ու շինած ակռանները ծորեկները ակռայ քաշել տալու համար որոշ վարձք մը չկա: Քաշել տուողին կամքէն կախեալ է:

Աղքատներուն ճրի

8—10

ՅԱԶԻԿ

ՏԱՐԱԹԱՐԵՐ

Ժ. ՏԱՐԻ (584) - ԹԻՒ 23

16 ՅՈՒՆԻՍ 1905

ՔՐՈՇԻԿ

ԻՆՉՈ՞Ի ԶԵՄ ՊԱՐԵՐ



Տէրը կը ձանձրանար, և մարդը ստեղծեց :

Մարդը կը ձանձրանար, և... պարը ստեղծեց :

Զեմ գիտեր թէ՝ օրին մէկը երբ պարն ալ ձանձրանայ, իր կարգին լինչ պիտի ստեղծէ : Մտածումներու չգիտեմ ի՞նչ կասլակցութեամբ մը աչքիս առջեւ կուգայ հիմա վիճակը նախամարդերուն, որոնք դէմ դիմաց նստած և ձանձրոյթի անդութ ճիրաններուն տակ իրենց հոգին սեղմուած՝ կը չանային քիչ մը զուարձանալ... յօրանջելով :

Դեռ այն ատենները ըսկամպիշը ու տապալին չեին ստեղծուած, որպէս զի մէյմէկ բարդի խաղալով՝ կարենային ժամանակնին :

Այն ժամանակ դդումի կուտն ալ գոյութիւն չունէր, որպէս զի գոնէ ատով ժամանակը սպաննէին :

Թատրոն ալ չգար, որ գոնէ երթային քիչ մը հոն զբօննուլ... քնանալով. պիրտիրպիր ալ չեին գիտեր. պիշտուսն դեռ չեր յուցուած. պեղիկ ու տօմինօ անէութեան մէջ կը թափառէին. ոտանաւոր չինելու կանոնները դեռ չեին գտնուծ. կլկակը դեռ աշ-

խարհ չէր նկած, և վերջապէս ևս ալ չէի ծնած, որպէս զի գրած ներս կարդալով գոնէ զուարձանային:

— Ինտօ՞ր ժամանակը անցընենք, կը հարցնէր նախամարդը յուսահատ շեշտով մը, ուր կը թրթռար պոտէսեան սpleenի տժգոյն շունչ մը:

— Զբոսանք մը գոնենք մենք մեղի, կը պատասխանէր շը նորհալի տիկինը՝ ուսքին մատները խառնելով:

— Բայց ի՞նչ, կը փախար այրը:

— Ի՞նչ, կ'արձագանգէր կինը:

Ու կը խորհէին երկուքը, որչափ որ կրնային, — (որովհետեւ դեռ այն ատենները խորհելու սովորութիւնը չկար) — երբ յանկարծ մրջիւն մը գնաց խածնել անամօթօրէն նախամարդուն մարմնին այն մասը, որ այն ատենները իբր նստարանի բարձ կը ծառայէր:

Նախամարդը զգացած ցաւէն վեր վեր ցատկեց:

Նախակինը ասիկա տեսնելով՝ ան ալ սկսաւ վեր վեր ցատկել:

Եւ տեսան թէ ասիկա հաճելի բան մըն էր, ու չարունակեցին վեր վեր ցատկել:

— Ի՞նչ քօհափ է, ըստ այրը:

— Ի՞նչ հաճելի է, ըստ կինը:

Ահա՛ թէ ինսու՛ր ստեղծուեցաւ պարը:



Չեմ կրնար պնդել աղնիւ ընթերցողներուս թէ յարգելի նուխամարդերը և հոմետափայլ նախակինները բա-տը. ֆադր կամ բա-տը. բադինեօն կը պարէին. չեմ ալ կարծեր որ բոյցային, վաշսէն կամ ժամանակայի տեղեկութիւն ունենային. սակայն, ամէն պարագայի մէջ, անուրանալի է թէ անոնք են եղած մեր պարի առաջին ուսուցիչները:

Ու երբէք յաւակնութիւնը չունիմ բարատիսալ գտղափար մը հրասլարակել, երբ մէկ կողմէ խմատ արդարացի կը գտնեմ մեր նախնիքները, սրոնք իմենց միամիտ ժամանցը ու անմեղ զրօնանքը կը փնտռէին պարի խօլ ցատկուառութերուն մէջ, սակայն, միւս կողմէ, քիչ մը շա՛տ ծիծագելի կը գտնեմ, աշխարհիս ստեղծուելէն հաղարաւոր տարիներ եաքը, ընտանեկան հաւաքոյթի մը միջոցին, ելլել նորէն մեր զուարձութիւնները փնտռել պարին այլ և այլ տեսակներուն մէջ:

Մեր նախնիքներուն համար արդարեւ պարը սիրուն ժամանց մըն էր և մինչեւ այսօր նուազ քաղաքակրթեալ ժողովուրուներուն մէջ անիկա կը շարունակէ միալ ուամկական հաճոյք մը, զոր ան-

հուն հեշտանքով մը կ'ըմբոշինեն ։ Յօսրցօօսիօի միջակ դառաւ կարգերը :

Բայց երբ կը սիրենք պարծենալ մեր զարդացումին կատարել լութիւնովը՝ ինքվինքնիս երեւակայելով տեսնել քաղաքակրթութեան ամենավերին աստիճանին վրայ ու երբ բոլոր հինցած ու փոշուած բաներէն արհամարհոտ յափրացում մը կը ձեւացնենք՝ ձգտելով միչտ դէսի աւելի նորը և աւելի նուրբը, չեմ համինար թէ ինչու դեռ կը շարունակենք կազուած մնալ պարին հետ, որ աշխարհիս վրայ անչնէն աւելի ճեմոց ըլլալու արժանի եղող բաներէն մէկն է և որ մեզ կը ստիպէ ընել սալոնի մը մէջ կարգ մը ծիծաղելի ու կապկացին շարժուծեւեր, որոնք ո՛չ միաք և ո՛չ իմաստ ունին և որոնց երկար գարերու ընթացքին մէջ պահած դոյութեան իրաւունքին չեմ կինար խելք հասցնել :

Ամենամիջակ սալոնէն սկսեալ մինչեւ ամենաբարձր aristo սաւլուը, պարը sine qua non պայման մին է երեկոյթի մը, և պարել չդիտնալը աեւակ մը իոնցոր թերութիւն, զար երբէք ներելի չէ աշխարհիկ մէկու մը համար, որ կը ձգտի սալոնի մարդ համարուիլ :

Քերականութիւննիդ չէ՞ք գիտեր, ուղղագրութիւննիդ չէ՞ք սոլրած. — ասոնք երկրորդական իննդիրներ են: Բայց չէ՞ք գիտեր բոլքա մը կամ մազուրդա մը պարել. — գացէ՞ք, սիրելին, ինք զինքնիդ ծովը նետել, երկրիս երեսը նշելու իրաւունքը չունիք:

Երիաստարդները պարի համար կը խենթենան, իսկ ծերերը իրենց յօդացաւերը կը մուսնան՝ քանի մը մըզիւռ վալո դառնալու համար՝ իրենց ժամանակակից տիկինի մը հետ:

Մանկապարտէզներու մէջ, ա թ զէն առաջ պար կը սովորեցնեն և մանուկը օրօրոցէն ելլելուն պէս կը սկսի պարել և ունի նոյն իսկ իրեն յատուկ պարահանուէսը:

Չեմ գիտեր ճշդիւ թէ մանկապարտական ի՞նչ մեծ օգտակարութիւն ունի լողքա-մազուրքան, սակայն շատ աղէկ գիտեմ թէ ինչ ո և է առաւելութիւն մը չունի մեր գիտացի կօշկակարի աշեկերու, որ իր բոլոր յարդելի պաշտօնակիցներուն պէս, պարի մեծանուն վարպետ մըն է, մինչ ևս պարը այնչափ գիտեմ որչափ...

Հոթենթերէնը :

Սաստացած իմ, արդեօք ի՞նչ գաղանի համոյք մը կայ՝ քըրտինքները ճակտէդ վաղելէն՝ փոշիներու մէջ ցատկւանել՝ աշխարհին բոլոր միքրոպաները կուլ տալով, սիրադ խառնուելու աստիճան հիմ բոլոր միքրոպաները կուլ տալով, պատուելու պատօնակիցներուն պէս, պարի մեծանուալ, կոշտերու վրայ կոխել ու կոշտերու վրայ կոխել տալ, զառնալ, զառնալ, կոշտերու վրայ կոխել ու կոշտերու վրայ կոխել, կոչիկներու չնչառութիւնդ՝ զնչուհի մը ծակ փրոցին պէս փսացնել, կոչիկներու

Հինցնել, մինչ ոտքիդ անուշ բուրումները գէպ ի վեր կը բարձրանան . . . :

Բոլոր ասոնք մէկդի՛ : —

Սակայն ի՞նչ ըսել հապա այն հանրային բարոյականին, որ երբ ա'յնչափ խոժու ու խիստ է ամենաչնչին կէտերու մէջ, յանկարծ այնչափ ներողամիտ ու ազատախոն կը դառնայ, երբ կարգը կուգայ պարին :

Հանրային բարոյականը որ ա'յնչափ դիւրագրգիւու կերպով կը գայթակղի, երբ տեսնէ, օրիորդ մը և պարոն մը, որոնք, ամէնուն աչքէն հեռու, քիչ մը շատ մօտ նստած են իրարու, ինչո՞ւ ձայնը չի հաներ, երբ կը տեսնէ սալոնի մը մէջ, այր մը և տէգողիկ կին մը, որոնք ամէնուն քիթին տակ, իրար կը գրկեն և ժամերով այսպէս իրար գրկած՝ կը դառնան, կը դառնան, մինչ պարոնը իր տամային կուրծքին գեղեցկութիւններուն կը հիանայ վաղաքական բառերով, անոր մարմինչն թռած կնոջական հեշտանքուտ բուրումներէն գինովցած :

Իա'չ որ, շատ զարմանալի է սա հանրային բարոյական ըստածը. — երեկոյթներու եւ պարահանդէններու մէջ անոր միտքէն երբէք չանցնիր գայթակղի, որովհետեւ . . . եղածները ամենուն աշքին առջեւ կ'ըլլան կոր :

Ամէն պարագայի մէջ, առանց բարոյականի վարդապետ մը եղած ըլլալու — (ընդհակառա'կը), — կատարելապէս անպատշաճ կը գտնեմ սա' պարը, որ իրաւունքը կուտայ պարոնի մը, գալ իմ տիկինս ու աղջիկս գրկել իմ աչքերուս առջեւ ու քիթիս տակ և զայն սեղմել կուրծքին վրայ :

Ու ես, իբր կենցաղագէտ մարդ, պէտք է արտօնութիւն տամ անոր որ առանց քաշուելու ուղածին պէս սեղմէ: Մէյ մըն ալ ասիկա բարոյական կ'անուանեն!

Հապա պարին հակառողջապահութիւնը :

Սիրելի Տքդ. Վալանդէն Նալիմա՝ ձեռքի սեղմումէն առաջ եկած միքրոպներու փոխանցումին վրայ խօսած ատենը, ինչո՞ւ մոռցաւ նաեւ յիշել բոլոր այն միքրոպի փոխանցումները, որոնք առաջ կուգան . . . բերան բերին ու քիթի քիթի պարելէն :

Այո՛, պարոններ, դարուս կատարեալ զաւակն եմ, բարեկամներս զիս «անբարոյական» կ'անուանեն, Բարեկենդանին ամէն գիշեր պարահանդէս կ'երթամ, կը պաշտեմ գարեջրատուններու մէջ լուսցնելները, հոգի կուտամ աշխարհիս բոլոր գեղանի կիներուն. սակայն, բոլոր ասոնց հետ մէկտեղ, խիստ բարոյալից բան մը չեմ գտներ պարը, որ դեռատի օրիորդները գլխէ կը հանէ . . . իմ յօդուածներէս աւելի:

Ծնողքներ կան, որոնք տղայական հաւատքը ունին թէ՝ քիչ
մը վրան-բաց յօդուած մը կրնայ վեասել իրենց աղջկան բարոյա-
կանին, և թո՛ղ կուտան որ իրենց աղջիկը ու է երիտասարդի մը
գիրկը մտնէ պարելու համար. — O tempora, o mores!

Այս համոզումներս ա'յնչափ հաստատ հիմ բռնած են իմ մէջս,
որ երբ ներկայ գտնուիմ ու ե երեկոյթի մը, կրնան զիս ուզած-
նուն չափ ստիպել, բայց ես նորէն՝ իր իմ սկզբունքներուս հա-
ւատարիմ ծառայ և սպասաւոր՝ կը մերժեմ մինչեւ վերջը պարել:

Ի՞նչո՞ւ :

Որովհետեւ . . .

Պարել չեմ գիտեր :

ԵՐ. ԹՈՒԱՅԵՍՆ

“ՍԵՆՊՈԼԻՔ,” ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

Սկնապօշիֆ բանաստեղծութիւն !

Ահաւասի՛կ այն հմայիչ երկու բառը՝ որուն առջեւ կը բա-
րախէ սիրով բոլոր Մուսաներու զաւակներուն :

Չի բաւեր մինակ բանաստեղծ ըլլալ, այլ ովէտք է միեւնոյն
ժամանակ Սկնապօշիսդ բանաստեղծ ըլլալ : Հո՛ղ է արժանիքը :

Անցած ըլլալ կը թուին այն ժամանակները, երբ Պառնասի
թոռները կը գոհանային միայն յանգեր ու ոտքեր գտնելով, և ա-
նոնց մէջ պատկերացնելով իրենց «հոգիին յուղումները», «երեւա-
կայութեան թոփները», «սրտին աւիւնը», «մտքին տենչերը», և
բոլոր ցանկութիւնները հինգ զգայարանքներուն ու մարմինին զա-
նազան . . . գործարաններուն :

Հիւկօներու, Միւսէներու, Տանդէներու, Կէօթէներու և իրենց
բոլոր հետեւորդներուն շրջանը անցած ըլլալ կ'երեւայ, մակնթա-
ցութեանը առջեւ բանաստեղծական նոր հոսանքի մը, որ ծայր ա-
ռած է ֆրանսայէն, իր աղդեցութիւնը տարածելով աշխարհի ամ-
բողջ գրականութիւններուն վրայ, մասնաւորաբար բանաստեղծա-
կան սեռին մէջ :

Պուէտական արուեստի մեր բանուորները՝ չեն կրնար անմաս
մնալ այդ հոսանքին ազդեցութենէն, և ինքզինքնին չխառնել

յուռմբին Տաղաչափութեանի Թայն՝ աշխատաւորներուն, որոնք ուսնաւորիս ըրած բանահիւսութեան՝ հին սեւը կամ Դպրոցը, ինքզինքնին տուած են ժրաջան գործունէութեանը նոր՝ Դպրոցի մը հաստատման, որուն դրանքվայ կը շողայ Ակնապոլիսի վերտառութիւնը :

Ենչ հմայիչ, ինչ փարփլուն պիտակ, որուն հովանին տակ մտնել՝ երկնային երանութենէ մը աւելի է անոնց՝ որոնք «յանդ» ու «ոտք» կը դարրնեն :

Այսօր այդ Դպրոցը իր ներկայացուցիչները ու վարպետները ունի Եւրոպայի մէջ, որոնք հիմերը կը կառուցանեն բանաստեղծական այդ սեւին, և կը նուրագործեն զայն՝ իրենց գլուխոգործոցներով :

Կարելի՞ բան է որ մեր պուէտիկուները զրկեն ինքինքնին անոր աշխատաւորները ըլլալու հաճոյքէն :

Ողբերգակ, ոօմանմիկ, քնարերգակ, ֆանդէզիսդ բանաստեղծ ըլլալ չի բաւեր. ոէ՛տք է Ակնապոլիսդ բանաստեղծ ըլլալ։ Հո՛դ է արժանիքը :

Ու անգամ մը որ մէկը կրցաւ իր ճակատը այդ դափնիով պսակել, տարակոյս չի գերիսներ, մուաքի տունը ձեռքն է Պառնասի գագաթը ելլելու, և Մասաներու. մտերմական լսմրակին մէջ մտնելու :

Ինչ գերբնական ու անձառ հաճոյք՝ տէր դառնալ այդ մուտքի տունին :

Այսպէս, Աձէ՛մեան, Թէրդեան, Փանոսեան ելն. այսօր Բանաստեղծութեան Դպրոցին մէջ հիմորեայ վարժապետներ են, որոնց խօսքը չըլլար ալ, և որոնք, իրենց յաջորդներուն ըմբռնումով, պէտք է ծալլեն ու ըռապիք հանեն իրենց մինտերը :

Ակնապոլիսի շրջանն է հիմա, առանց որուն չիք... պուէտիկութիւն :

Եւ ինչպէս տուկաւին Բանաստեղծութեան Տաճարին պաշտամունքը կարենան կատարել անոնք, և իրենց գոյութիւնը պահպանեն, երբ իրենց յաջորդած են մեր Ակնապոլիսիները, որոնք քերթողական արուեստի հին Դպրոցը քանդող բրիչը ունին ձեռքերնին :

Կոյք հետեւակութեան, նմանողական կապկութեան ձիրքը՝ մեր նկարագրի գլխաւոր յատկանիներէն մէկը ըլլալով, կարելի՞ բան էր որ յոյց չի արուեր այս փութաջանութիւնը, երբ օտար հեղինակները՝ իրենց ամէն ջանքը տրամադրած են սկնպոլիսդ ըլլալու եռանդին, և սկնապոլիսդ ըլլալու մէջ միայն (?) կը կայանայ, փառքն ու արժանիքը, կը մուածեն :

Բայց ի՞նչ է այդ Սկենպօլիսդ Դպրոցը :

Սկենպօլիսդ Դպրոցը, եւրոպացի հեղինակներու քով, որոշ բմբառնութեանու, ճշդուած սկզբունքներու վրայ հիմնուած և մասնաւոր նկարագիր մը, ծդտում մը ունեցող քերթողական Սեռ մըն է, որուն մշակները՝ վստահ ճանաչուած և հասկացողութիւնը ունին այն գործին՝ որուն նուիրուած են : Եւ հետեւաբար շատ քիչ անգամ այնչափ ծաղրելի և մոլորական են, որչափ մերինները :

Իրենց տարտամ հետեւակիութեանը մէջ, մեր Սկենպօլիսդները, Սկենպօլիկմը կը թուին ուրիշ բանի մէջ չըմրոնել, բայց եթէ ամիչն անձաշակ կուտակմանը բառերու և ածականներու, որոնք իրենց այլանդակօրէն տարամերժ դրացնութեամիր մէջ՝ իրարու լեզու կը հանեն, ասլահար զարացման մը բոլոր զաւեշտական դիրքովը՝ այդպէս իրարու քով ինաւանուն համար :

Այդ միամիտ ըլքունումով՝ անոնք իրարու քով կը շարեն ի՞նչ անիմաստ ու այլանդակ բացարութիւն որ յղոնաց իրենց պղտորմիտքը, և բառերու ի՞նչ անհեթեթ դասակարգութիւն որ նոր թուի :

Նախ, Սկենպօլիսդ ըլլայու մենամոլութեան համար, անոնց գրիչին տակ գաղափարները կը խղդուին մշոշապատ ու աղջամղջային շեղջակոյտի մը մէջ ամիչն անիմաստ բառերու և ամիչն անմենելի բացարութիւններու :

Ատիկա կը կարծեն որ ըլլայ՝ Սկենպօլիկմը :

Այսպէս, անոնց համար սկենպօլիկմը ուրիշ բան չիթուիր ըլլալ, բայց եթէ գտնել ըսելիք ոս տեսակ բաներ. «կապոյտ համբոյր», «ձերմակ երազ», «մետաքս սարսուռ», «թաւիչ հալում», «բոսոր նայուածք», «յոյլ ժպիտ», «րիշ ակնարկ», «մնդուս վիայփայանք», «կաթ մեղկութիւն», և դեռ չեմ գիտեր ի՞նչ :

Ասիկա սկենպօլիի բանաստեղծութիւնն է, մեր պուէտներուն համար, և բանաստեղծ մը որ Սկենպօլիսդ չը կրնար ըլլալ, չարտադրեր այս տեսակ բարբանջանքներ՝ վկայականը կորմնցնելու վետանգին տակ ըլլալ կը կարծէ ինքզինքը :

Ցուցնելու համար թէ, մինչեւ ո՛ւր կրնայ առաջնորդել այս մենամոլութիւնը մեր Սկենպօլիսդները, հոս մէջ կը բերեմ անոնցմէմէկուն մէկ գլուխոգործոցը, որ դիպուածով ձեռքս անցած է :

Մտիկ ըրէք: Խօսքը աղջկան մը ակնարկին վրայ է .—

«Յոյլ գգուանքներուն տակ թաւիչ? ակնարկիդ, հոգիիս սընդում թելերուն կոյս? ալիքները մետաքս սարսուռներու կանանչ վէտանքներով՝ կ'արթննան մեղկօրէն իրենց կապոյտ երազէն, ու մանիշակ? նիրհի մը բոսոր դիւթանքին շուշան թեւերը ճերմակ համբոյրներ կը ցրցքնեն կանանչ հոգիիս բիլ երկինքին վրայ» : ?!

Ո՞չ, կը բաւէ մինչեւ հոս, չէ :

Կը տեսնէք ինչեր կ'ընէ եղեր «յոյլ գգուաննքներ»ուն «բռուր դիւթանք»ը :

Այս հաշիւով, ուշ չէ այն օրը, երբ ծաղիկներու և պտուղներու բոլոր անունները, և դոյներու տեսակները իրար պիտի ուտեն, որակելու համար բանաստեղծներուն «յոյզերը» և «զգացումները» :

Ու թերեւս այն ատեն կարդանք սա տեսակ խօսքեր. «նարնաջագոյն յուղում», «լիլա մտածում», «երկնակապոյտ գաղափար», «լեմոնի զգացում», «սեւ հանձար», «ձերմակ յուղում», «կապոյտ սարսուռ», «դեղին բանախօսութիւն», «մանիշակագոյն դիւթանք», և . . . «վարոնդի գոյն խորհուրդ» :

Ու ասիկա՝ յանուն Սենպոլիզմի:

Ի՞նչ կ'ըսէք ասոր :

Ես մինակ ասկէ չեմ վախնար ասկայն: Եթէ այս արուեստը մինակ պուէտներու գրիչն տակ մշակուի, շատ մեծ վեսս մը չի տար մէկուն: Շատ շատ պղտիկ ինդուք մը կը խէ ընթերցողէն: Հապա եթէ այդ հոսանքը տարածուի և լրագրութեան ալ մէջ մտնէ: Ի՞նչ պիտի ընէք ան ատեն: Այն ատեն ամէն օր պիտի կարդանք: — «Մեղկ Ռւսուննական Խորհուրդը իր մանիշակագոյն նիստը գումարեց և զբաղեցաւ զանազան կրթական ճերմակ խընդիրով: Կապոյտ վրձաբանութիւնէ մը ետքը, մոխրագոյն որոշման յանգեցաւ որ՝ կրթական դեղին ծրագրի իմաստուն խնդիրը անիմաստ փոփոխութեան մը ենթարկելու մանիշակ գաղափարը՝ ճերմակ արագութեամք մը փութացնելու համար ո՛չ մէկ թաւիշ ջանք խնայէ, մսղուս փայտայնքներով խրոխտ խորհրդականներէն ամէնուն ալ պղպջակ սիրտը շինելով»:

Սենպոլիի բանաստեղծութիւնը ա'յն ատեն իր լրումին կը հասնի:

ԵՆՌԱՎԱՐՄԱՆ ԱՐՄԵՆ

ԶՈՒԱՐԹ ՏՈՂԵՐ

— ուշաւ

Տիկինը անկողնին մէջ է:

— Ա՛, տիկին, աս ինչ հմայիչ ու դունագեղ շապիկ է, ես ձեզի սղաւոր կը կարծէի:

— Այո՛ . . . բայց անկողնիս մէջ սուգ չեմ բռնել:

★

— Տիկին, ես չեմ կրնար մարսել ձեր նախատինքները:

— Շատ տկար ստամոքս մը ունիս, սիրելի՛ս:

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ

(ԳՐՈՅՑԻ ՃՐԴԱՏԱԿՆԵՐ)

Ամէն մարդու պէս, ան տարին ես ալ դպրոց կերթայի դեռ և ամէն մարդու պէս, ամէն իրիկուն դուրս կ'ելլէի դպրոցէն... ցերեկուան ճաշս ընելէ վերջ :

Այսպէս ապրեցայ մինչեւ այն օրը, երբ որոշեցի անձնասպան ըլլալ, ինչպէս կ'ըլլան ամէն անոնք որոնք դրամի, սպասիւի, աղոտոր աչքերու և պարապ քսակներու համար... լնքվինքնին Արքահամու գողը կը դրկեն :

Դպրոցական տարեցրջանին վերջին օրերուն մէջ էինք և եկած էր մեր պարտամուրհակներուն վճարօրը : (Այս բացառութեանն համար խնարհաբար ներողամտութիւնը կը խնդրեմ Ռւսումն : Խորհուրդին, որովհետեւ դպրոցական հանդէս մը՝ անվճար պօնօի մը նմանցնելս կրնայ գուցէ բարկանալու պատճառ մը ըլլալ) :

Կրթ. առատ հունձք ունէր այն տարին մեր վարժարանը՝ չնորհիւ պարտիզպան։ Վարժապետներու անխոնչ աշխատութեանը և ինչպէս կը վկայէին այցելուները, սերմը ամուլ գանկերու վրայ ցանուած չէր և ուսման, կորեկի, լեզուներու, ցորենի, կրօնագիտութեան և հաճարի հատիկները բարեբեր դաշտերու վրայ ինկած և պողաբերած էին :

Կը մնար՝ ըսել ե՝ քաղել այդ պատղները, դնել կողովներու մէջ և տանիլ է մինէնիւ, ծախելու համար էնկինարի, սիսեռի, եւակի, տանձի, խնձորի և սեխի պէս :

Բայց, նախ պէտք էր տալ քննութիւն մը, ճերմակ հանելու համար երեսնին մեր ուսուցիչներուն, որոնք բաղնիք չէին երթար այդ օրերը :

— Աշխատեցէ՞ք տղաքներ, ձեզ տեմնեմ, կը կրինէր ամէն օր մեր դաստիարակը, սանկ մեր քովը գալով ու խօսքերը շեշտելով, ձիշդ այն պարտիզպանին պէս որ իր տնկած մէկ բոյսին վրայ կը ծոփ ու կարծես կը խրախուսէ, կը քաջալերէ այդ տունկը, շուտ բուսցնելու համար զայն :

Քննութիւններուն համար պէտք էր պատրաստուիլ սակայն : Մէկ քանի ուսուցիչներ կերպեր սորվեցուցին մեզի, անսիալ պատասխաններ տալու համար, և մէկ հասն ալ խոստացաւրեանացի քննութեան միջոցին մեր ետեւէն յուշել, եթէ կաղանդին մէկ մէկ քաւորդ մէծլատ բերել խոստանայինք :

Վերջապէս քննութիւնները անցուցինք ճակատարաց, թէեւ

մէկ քանի ճակատներ գոց մնացին, և դուքս ելանք եղած բոլոր հարցումներուն մէջէն :

Բայց գոհունակութեան լայն բաժին մը, — Յ մէթրօ Յ սանթիմ, — ունեցայ ես այդ քննութեան միջոցին, ինչ որ սկզբաւ պատճառը եղաւ անձնասպանութեանս փորձին :

Պատմե՛մ:



Մեր դասարանին մէջ ճիշդ գովակ կը նստէր և մեր դասերուն կը հետեւէր աղուոր սիրուն աղջիկ մը : Բարի դրացիի ամէնս պարտականութիւն անթերի կը կատարէի և ձեռքէս եկածը չէի զլանար, վստահ ըլլալով որ յաւիտենականութեան մէջ Աստուած լիուլի կը վարձատրէ այն ամէնս գորոցականները, որոնք պղտիկ ծառայութիւններ կը մասուցաննեն իրենց դրացուհին :

Դասերուն կ'օգնէի կարողութեանս չափով, բան մը որ վարժապետիս ուշադրութիւնը կը դրաւէր շատ հեղ եւ լուս ակնարկ մը կը փոխանակէր հետո հասկցնել ուզելով թէ՝ սահմաններէն չատներու կը մանեմ կոր, և այդչափ հաճոյակատարութիւնն մը կրնար ապագային... անտեղութեան մը յահճիլ :

Ինչպէս կը տեսնէք, վարժապետու հեռուները կը տեսնէր, հակառակ... ակնոցով իսկ մէթրօ մը անդին իրերը իրարմէ չզանազանելուն: Կը գուշակէր թէ իր այդօրուան աշակերտը և աշակերտուհին կրնան օր մը մէկ մարմին կազմել և տուն տեղ ըլլալ... մէկ մահճակալով :

Բայց, հակառակ այդ գուշակութեանը, հաւասաք չունէր իմ կարողութիւններուս վրայ, թէեւ շատ պղտիկ հասակէս ամենակարող էի... բոլոր թուարանական դասերուս մէջ: Երանելի վարժապետու կը կարծէր թէ ես ալ կը նմանիմ այն կարգ մը երիտասարդներուն, որոնք երբ կին մը առնել ուզեն, նախ դեղձի պէս քիչ մը սեղմեն, մէկ կողմէն միւս կողմը կը դարձնեն թարմութեանը վատահ ըլլալու համար, և այնպէս կը վարուին անոնց հետ, ինչպէս կը վարուիմ ես՝ երբ կով մը կամ ձի մը առնել ուզեմ: Առնելիք աղջիկը իրենց աղդականին աչքերով կը տեսնեն և եթէ հաւնին, սակարգութեան կը մկրին, իսկ եթէ չհաւնին՝ փառք Աստուծոյ ամէն բանի սով կայ, բայց աղջկան ո՛չ, ուրիշ մը կ'երթան աւեսնելու: (Հոս նիւթէս քիչ մը շեղեցայ թէեւ, բայց, ներողութիւն, քանի մը խօսք ևս: Ժամանակաւ սովորութիւն կայ եղեր աղջիկները բաղնիքի մէջ ալ քննել տալ, համոզուելու համար թէ մարմինը թերութիւններ չունի: Ահ, որչափ մարմնասպաշտ են մարդիկ ամսւանութեան մէջ: Բայց, ամէն ամէն ասեմ ձեզ, ո՛վ

մարդիկ, ոռուք մարդ չպիտի ըլլաք։ Աղջկան մարմնի թերութիւնն ները բաղնիքի մէջ տեսնելու կ'երթաք, բայց հոգւոյն բաղնիքն ալ քաւարտնն է։ ոչ ոք քաւարան կերթայ իր առնելիք աղջերան հոգւոյն թերութիւնները տեսնելու համար։ — միայն այն էրիկները, որոնք տգեղ կիներ ունին, քաւարան զրկել կուղին իրենց կիները։ Տէրը վկայ, երթալով մենք մարդիկո աւելի նիւթապաշտ կըւանք, քան հոգեպաշտ ի զուր կը պուան ասուուածաբանները թէ հոգի մեծ է և առաւել քան զմարմին։ Այո՛, իրաւ հոգին մեծ է քան զմարմին և շատ մը առաւելութիւններ ունի, բայց մարմինն ալ գեղեցիկ է հոգիէն աւելի, և ամուսնութեան մէջ, ինչպէս գիտն փորձառուները, աւելի գեղեցկութիւն պէտք է, քան թէ մեծութիւն։ Դաւնանք մեր պատմութեան։

Այսպէս մեր ճգնաժամի օրերը անցան, քննութիւնները աւարտեցան, տաքերը սաստկացան, Գոլանձեանը այդ օրերը սկսաւ յօդուած գրել՝ օդին բարեխաւանութիւնը պահելու համար, վարժապեսները ապահովագրուեցան, Խղմիրէն թուվերը սկսան կողովներով հոս հասնիլ, այսերը մէկ չափիկով և կիները առանց անոր սկսան պատիլ, Գառլըման և Պլումպէրկի կամ Օ Լիօն տ'Օռի ցուցափեղկերուն առջեւ կենալու պէս, անցորդները սկսան փողոցները տեղ տեղ կանգնիլ . . . հանգրիծումները դիտելու և գաղափար մը կազմելու համար դրախտին ու արքայութեան վրայ։ Մ. Հայկազնը այն տեսակ հովանոցներ շինել տալ սկսաւ, որոնց վրայ նստելով կարելի պիտի ըլլար մեղրալումնի ճամբորդութիւն մը կատարել գէպի լուսին։ Այսպէս, այս ամէնէն վերջ, մեր արձակուրդն ալ սկսաւ՝ հիւանդի մը պէս որ անկողնէն ելլերէն վերջ օդ առնել կը յանձնարարուի բժիշներէն՝ ինքզինքը գանելու համար։ Մենք ալ տարի մը ամբողջ, գլուխնիս ուսեցուցած էինք ներկայ, անցեալ, ապառնի բայերը խոնարհելով, չորս գործողութիւնները լուծելով, և սորվելով նաեւ հայերէն, Փրանսերէն, անդիկերէն, գերմանիկերէն, իտալերէն, յունարէն, ուտաւերէն, երրայերէն, թուարանութիւն, տրամաբանութիւն, անտրամաբանութիւն, ընդդիմասութիւն, ընդհ. պատմութիւն, աշխարհագրութիւն, կրօնագիտութիւն, գծագրութիւն, երաժշտութիւն, բնագիտութիւն, քիմիաբանութիւն, փիլիսոփայութիւն, մարմնամարզութիւն, հոգեմարզութիւն ևլն։ Փակագիծի մէջ ըսեմ թէ մեր թաղը իր վարժարաններան այս հրաշալի յառաջդիմութիւնը կը պարտէր Ուսումն։ Խորհուրդին, որ բնաւ հոդ չէր լներ նոյն խնկ եթէ աշքերովն ալ տեսնէր որ մսավաճառներ վարժարանի անօրէնութիւնը կամ հոգաբարձութիւնը կ'ընեն։ Նոյն խնկ եթէ ձեռքէն գար, վարժարանին բոլոր հոգաբարձուները լեռնակիրներ ընել պիտի տար, ժամանին բոլոր հոգաբարձուները լեռնակիրներ ընել պիտի տար,

նկատելով որ անոնք վարժուած են բեռ կրերու, որով կրնան վարժարանին հոգերն ալ կոնախին առնել և վարժարանին բեռը թեթեւցնել:

Չեմ գիտեր երեքտրթի էր թէ չորեքաբթի, բայց վերջապէս շաբթու մէջ օր մըն էր որ, անտեսը սանդուխին տակը կանգնեցաւ և յայտարարեց ի գիտաց անօրէնութեան թէ՝ մինչեւ սեպտեմբեր մէկ փակ է վարժարանը:

Ընկերներս ամէնն ալ ուրախացան, ոմանք յուղուեցան ու լացին, բացի ինձմէ որ լացի այո՛, բայց . . . դասարանի դրացուհիէս զրկուելուս միախն: Մխիթարուելու համար ուրիշ ճամբայ չունէի, բայց եթէ գտնել դրացուհինս տունը գէթ՝ տեսնելու համար անոր երեսը, որ ամենակարեւոր պէտք մը դարձած էր ինձի, հէտ թշուասիս համար: (Յանի մը կարիլ աղի արցունի հոս):

Փնտակելով մարդ Երուսաղէմը կը գտնէ կ'ըսեն. ասիկա չեմ գիտեր թէ ո՞րչափ ճիշդ է, բայց ես վնատելով գտայ դրացուհիիս տունը, որ ծովեղերքի մը վրայ շինուած էր: Ամբողջ ամիս մը գացի եկայ, առանց զդալի յառաջդիմութիւն մը ընելու . . . այս նոր դասընթացքիս մէջ: Ամէն օր պատուհանը կը տեսնէի դրացուհիս, որ չէր հաճեր նոյն իսկ իր ակնարկովը մխիթարել զիս: Ցուրտ վերաբերում մը, զէրօյէն չեմ գիտեր քանի աստիճան վար, սկսած էր ունենալ ինձի հանդէպ, ինձի՝ որ 48 աստիճան ջերմութեան մէջ էի իրեն համար:

Անտանելի էր այս կեանքը, անտանելի էր նաև տաքը այդ օրերուն: Եւ օր մըն ալ մասպեսցի այդ ծովեղերքէն ծովը նետել ինքզինքս, իր աչքին առջեւ անձնասպան ըլլալու համար:

Եւ գործը միացնելով խօսքին, հագուստներս և խաչս հանցի, բոլոր ունեցած պարտքերս պարտատէրներուս շնորհեցի, մնասարարով ըսի արեւին, լուսին, գեղիւուին, և ճլո՞մք, ինքըզինքս նետեցի ծովը . . . անձնասպան ըլլալու համար: Ամենայն հանդարտութեամբ՝ դրացուհիս որ տեսած էր ասիկա՝ պատուհանը գոցեց ու ներս քաշուեցաւ:

Քառորդ մը վերջ, ես ալ գուրս ելայ ջուրէն . . . ուր խորհած էի տպուշութեանս վրայ, որ քիչ մնարց սուզի նստէր ինձի, եթէ . . . նետուած տեղս քիչ մըն ալ խորունկ ըլլար:

Սիս օրէն ի վեր սրոշեցի անձնասպան ըլլալ միայն այն ծովագները, ուր նստավար շատ կայ և ծովը նուազ խորունկ է:

ԹՈՐՈՍՆԵՐ, ԳՐԻԳՈՐ

ՊԵՄՈՍԻՆ. ՕՐԱԳԻՐԸ

Աշխարհիս վրայ ամէն բան արուեստ մը կը պահանջէ . նոյն
իսկ . . . «սիրուն տղայ» ըլլալը :

Կ'ուզէք որ ձեր մասին խօսուած ատենը , ամէն մարդ . ըսէ .

— Quel gentil garçon !

Ասոկէ գժուար բան չկայ :

...Պէտք է ձրի սպասաւորը ըլլաք միշտ բոլո՞ր տղեղ ու գե-
ղեցիկ կիներուն :

Երբ անոնցմէ մէկը՝ Քեաղըտհանէի ձամբով ձեզ Պահչէ-գափո-
ղրէէ , պէտք է սիրով կատարէք անոր հրամանը :

Անձնական կարծիք մի՛ ոնենաք երբէք . երբ ձերմակ բանի
մը համար սեւ ըսմն , դուք մի՛ ըլլաք հակառակը պնդողը : Օրի-
նակի համար , երբ մէկը իր հացումին անսահմանութիւնը յայսնէ
ձեզի Արշակ Ալպօյաճեանի յօդուածներուն համար , դուք ալ մէկ-
տեղ հիացէք :

Երբ ձեր բարեկամները փոխ դրամ ուզեն ձենէ , միշտ քսակ-
նիդ բաց պահեցէք անոնց առջեւ և մանաւանդ երբէք աւանելիք-
նիդ մի՛ պահանջէք :

Կեանքերնուգ մէջ բնաւ մէկը մի՛ քննադասէք և հաւնեցէք
ձեր բոլոր կարդացած բաներուն . Մարկոս Նաթանեանը պոլսահայ
քերթողներու հայրը դաւանեցէք . Վահան Փուխաղեանի յօդուած-
ները մէյմէկ Մոլիէռեան հրաշակերուներ նկատեցէք . Հայկանուշ
Մասոքը հայ զրականութեան Սէվորինը կամ Ժիփը ըլլայ թող ձեզի
համար և մեր Զարուհին՝ Տիկին Տոտէն համարուի թո՞ղ ձեր աշ-
քին . դուք ձեզի հաւասարցէք որ Վահան Թօշիկեանը պոլսահայե-
րուն առաջին հրապարակադիրն է և Հորոյ՝ առաջին քարողիչը ,
և վերջապէս երբէք մի՛ դրէք . . . Միմուխն Օրագիրը :

Երբ քանի մը հոգիի հետ գրօսալայր մը նստիք , միշտ դոք
եղեք վճարողը :

Երբ մրցանակաբաշխութեան հանդէսի մը երիթաք , միշտ ջա-
նացէք ծափահարել եւ մանաւանդ հիացէք վարժարանի անօրէնին
կարդացած ճառին :

Երբ աղջկան ծնողք մր՝ դայ ձեր կարծիքը հարցնել՝ շաբաթա-
կան երկու մէջիս առնող իրենց ապագայ փեսին նիւթականին
վրայ , փութացէք վստահեցնել թէ ամսական քանի մը տասնմետակ
ոսկիներ կը վաստիի :

Մեծ հետաքրքրութեամբ մտիլ ըրէք միշտ ձեր բարեկամներուն շատախօսութիւնները եւ առանց տարա՛յոյսի նշան մը իսկ ցոյց տալու, ձգեցէք որ ուզանուն չափ ինքվինքնին գովեն:

Թո՛ղ ձեր բերնին յանկերգը ըլլայ: — «Ե՛րչափ դեղեցիլ էք, տիկիւն»: Ասի՛լա կրնաք, առա՛նց բացառութեան, ամէն կնկան համար ալ գործածել:

Ո՞ի' մոռնաք նաև ձեր բոլոր շահածը յատկացնել սպասաւորներու՝ ամէն օր մէկ պղտի՛ դրամական նուէրներ տալով անոնց: Ի. դարուն մէջ, տիրոջը սիրելի ըլլալ ուզովը նախ սպասաւորին սիրելի ըլլալէ կը սկսի:

Ու, երբ բոլոր այս առաքինութիւնները հաւաքէք ձեր անձին մէջ, վասահ եղէք որ ամէն մարդ պիտի ըսէ:

— Այս ինչեա՞նը . . . ո՛, ի՞նչ սիրուն աղայ:



Դերասան Մեծ-Պէնեան - (Աստուած ոլորմի հոգուն, ինչպէս նաև նպարավաճառը . . . պարտփերուն) - շատ կատակախօս ու շատ . . . ճաղատ մարդ մըն էր:

(Թերեւս ասոր համար է որ անօթի մեռաւ):

Պէնեան՝ թատերաքեմէն գուրս ալ միշտ կեղծամ կը դործածէք, ծածկելու համար ճաղատութիւնը և յուսալով միշտ սիրային շօնութիւնը ընել:

Օր մը բաղնիք կ'երթայ լուացուելու համար:

(Խօսելու ձեւ մը պարդապէս, որովհետեւ շատ անդամ մարդ բազնիք կ'երթայ և աւելի աղստոտ քուրս կ'եւէ):

Բազնեպահնին մանչուկը կը սկսի լուալ Մեծ-Պէնեանը, որ . . . մեծ դերասան մըն էր միանդամայն:

(Միամիտ տղայ, զիտէի՛ր արդեօք թէ զո՞վ լուալու պատիւը ունէիր նոյն պահուն, — մեծանուն արուեստագէտ մը, որ թատրոնին անմոռաց փառքերէն մէկը պիտի ըլլար և որ . . . անօթի պիտի մեռնէր):

— ՈւՓ, ո՛րչափ ալ գլուխս կը ցաւի կոր այսօր, կ'ըսէ Պէնեան, զաւա'կս, սա՛ մազերէս քիչ մը քաշէ:

Ու բաղնեպահնին մանչուկը՝ կեղծամին մազերէն բռնելով՝ կը սկսի քաշել . . .

Tableau!

Պէնեանին մազերը տղուն ափիը կը մնան:

Տղան սարսափահար ու աչքերը վախիէն շլմորած՝ կը սկսի լաւ
և պոռալ, կարծելով թէ մարդուն մաղերը փրցուցած է:

Մինչ Պէնլեան կը ջարդուի լմնդալէն:

... Ու, գրաւ կը դնեմ որ, դեռ պիտի շարունակէ խնդալ,
երբ այս տողերս կարդայ... անդիի աշխարհի Ընթերցատան մէջ,
որ... բաժանորդ է մեր թերթին:



Աչքերնին լոյս բոլոր կարձահասա իներուն և մանաւանդ աչքը
լոյս՝ Բըդի՛Շանի կարձահասակ թէնօվին:

Հասակ երկնցնելու համար նոր դեղ մըն է գանուեր:

Սյս դեղը ապահովաբար ամէնէն առաջ գործածողները պիտի
ըլլան ձարսնցիները, որոնք, իրենց յուղթանակներովը Ռուսերը
անցնելէ ետքը... պիտի փորձեն իրենց հասակով ալ զանոնք
անցնի:

Ճարտնցիներէն ետք, բոլոր կարձահասակ կիներն են որ իրա-
բու ձեռքէ պիտի յափառակմն զայն:

Ասկէ առաջ, կարձահասակ կիները երկնաւու համար կօշիկ-
ներուն դալուները կէսկէսական մեղք բարձր կ'ընէին:

Ուրիշներ ալ՝ այս միջոցին չնորհիւ ալ չկրնալով պէտք եղա-
ծին պէս երկնաւ՝ սիկառի թուղթ մը կը փակցնէին կօշիկներուն
տակ:

Կիներ կը ճանչնամ, որոնք իրենց մատուցներուն ծայրը կոխե-
լով կը պողոտին՝ քիչ մը երկար երեւելու մտքով:

Բայց, այս հրահալի գիւտին չնորհիւ, ալ հարկ չմնաց այդ
վիշտ յեւ թրիգներու:

Հիմա կը մնայ սակայն ուրիշ գիւտ մը:

Պէտք է որ գիտուն մըն ալ գայ հնարել նորատեսակ միջոց
մը՝ հասակները... կարձեցնելու համար:

Կը վասահեցնեմ ձեղ որ այս գիւտն ալ իր ամառները
պիտի ունենայ:

Օրինակի համար, նախ եւ առաջ, մեր պոլսահայ գրադէմնե-
րուն մէջ կը ճանչնամ սնանկ բարձրահասակներ, որոնք սիրով պի-
տի փորձեն այդ միջոցը՝ քիչ մը կարճնաւու համար:

Անունին... ի՞նչ հարկ րեզլամի:



Կնողական քարոզեներ:—

Կը խօսուրուտեն, Թարապիտ, Բըկնդիմո, կամ ուրիշ տեղ...

— Երեւակայեցէք որ, սիրելի՛ս, էրիկս երէկ իրիկուն սոսկալի
scène մը ըրաւ ինծի :

— Նորէ՞ն . . .

— Ահա՛ մէկը, որ Աստուծո՛ւն օրը, կնկանը հետ նոր scène
մը ընելու արուեստը գիտէ :

— Թատերական հեղինակ ըլլալու էր :

— Եւ գիտէ՞ք ինչո՞ւ, որովհետեւ . . . տանդէլէ օմպրէլ մը
գնեցի, — երեք-չորս հարիւր զրուշի ոչնչութիւն մը :

— Այս ամառ այս օմպրէխները շատ մոտա են, եւ գիւղագնա-
ցութիանց բարեւր պիտի ընեն, ամէն կին տանդէլէ օմպրէլ մը
պիտի ունենայ :

— Ես ալ ասանկ ըսի իրեն :

— Եւ ան բարկացաւ :

— Եթէ բարկանար, շնորհակալ պիտի ըլլայի : Բարկանալէ ա-
ւելի գէշը ըրաւ, սկսաւ . . . ինդալ : Բարկացու էրի՛կ. խիստ բր-
նական է այդ : Կարեւորութիւն չունի ան :

Բայց զուարթ, ժպտուն էրի՛կ մը չէք գիտեր ո՛րչափ անստա-
նելի ու գայթակղեցուցիչ կը դառնայ :

— Իրաւունք ունիք :

— Եւ գիտէ՞ք ի՞նչ ըսաւ ինծի . թէ իմ գնած օմպրէլս զիս ա-
րեւէն չպիտի պատսպարէր :

— Ի՞նչ, այս բանը ըսաւ ձեզի :

— Հաւտալիք բան չէ՛ : Իրը թէ կիները օմպրէլը կը գնեն ա-
րեւէն պատսպարուելու համար : Օմպրէլը կը գնուի, որովհետեւ
աղուոր է, վայելուչ է, շիֆ է, որովհետեւ ձեւաւոր կին մը ատով
հմայիչ ցետեր կրնայ ստեղծել իրեն, օրինակի համար, ծայրովը
աւաղին վրայ գրել կամ օմպրէխն գոյնը յարմարցնել շրջազդես-
տին գոյնին հետ : Վերջապէս, կին մը օմպրէլը կը գնէ, որովհե-
տեւ ոչ մէկ բանի կը ծառայէ ան :

— Հարկա՛ւ . չէ՛ մի որ, երբ պարահնդէսի համար շրջազդեստ
մը շինել տանք, հագուելու համար չէ , այլ . . . կիսամերկանալու
համար :

— Աստուած՝ իմ, ինչ տեսակ օմպրէլ մը պիտի ըլլար այս
օմպրէլը որ պիտի ունենար մեղ արեւէն պատսպարելու առաքի-
նութիւնը. ատանկ օմպրէլ մը վայրենիներուն մէջ միայն կրնայ
գործածուիլ :

— Արդէն, չէ՞ք գիտած, որպէս զի ո և է առարկայ մը, զգեստ
մը, կատարելապէս élégant ըլլայ, պէտք է բացարձակապէս
անօդուտ բան մը ըլլայ ան . ապա թէ ոչ, ամէն մարդ պիտի գոր-
ծածէր, և այն ատեն, ուր մնայ շիքութիւնը :

— Շատ շիտակ է, մեյ մըն ալ կ'ըսեն թէ էրիկ մարդիկ մենէ
աւելի խելացի են :

— Ի՞նչ կ'ուզէք որ ընեն խեղձերը : Անա՛նկ բաներ կան զորս
չեն կարող հասկնալ : Պէտք է գթալ անոնց վրայ :
— Այո՛, գթա՛նք անոնց վրայ :



Այօւր գուլպաներու համար հոգի կուտամ :

Մանաւանդ երբ ասոնք տեսնեմ ինոչական ձեւաւոր ու չնոր-
հալի ոտքերու վրայ, զորս կը կաղապարեն ա՛յնչափ դիւթիչ ձե-
ւով մը, որ մարդ կոյր ըլլալու է, չնայելու համար :

Սակայն, ձյօւր գուլպաներն ալ անպատեհութիւն մը ունին :

Ամէն կին որ ձյօւր գուլպաներ կը կրէ, պարտ անձին կը
համարի՝ շրջազգեստը մինչեւ ծունկերը քաշել՝ ցուցադրելով մին-
չեւ սրունքները :

Բայց, պէտք չէ մոռնալ թէ երբ ամէն ձյօւր գուլպայ գե-
ղեցիկ է, սակայն, ամէն կնիսան սրոնք գեղեցիկ չէ :

Տիկիններ' , նախ, հայելիին առջեւ մեյ մը հաճեցէ՛ք ձեր
սրունքներուն նայիլ, և անկէ ետքը քաշեցէ՛ք ձեր շրջազգեստ-
ները մինչեւ հոն, ուրկէ ճերմակ տանթեներու սահմանագլուխը
կը սկսի :

Կնոջական ոտքեր կան, որոնք . . . եանիուրի են, սրունքներ
կան, որոնք չել կը նային իրարու, և վիղին տոտիկներուն կամ
գաւազանի ձեւը ունին . . . չէ մի որ ամէն թերութիւն բնութեան
մէջ է :

Եթէ ունիք աղուոր սրունքներ, ո՞հ, խնդրեմ, ցուցուցէ՛ք
մեզի ձեր մետաքսեայ ձյօւր գուլպաները, բայց եթէ ոչ, նորէն
կը խնդրեմ, հաճեցէ՛ք չցուցնել մեզի ձեր ձյօւր գուլպաները :



Մեր հանրածանօթ գրագէտներէն ոմանք, բաւական ատենէ
ի վեր, անտանելի ԵՐԱԾ մըն են գտեր :

Երբ չկարենան գտնել գրելիք նիւթ մը, անմիշապէս . . . հայ
գրագէտին նիւթական վիճակին պոչէն կը բռնեն :

Անցած օր ալ չեմ յիշեր ո՛ր շաբաթաթերթին մէջ հանդիպե-
ցայ նմանօրինակ յօդուածի մը, ուր կը յանկերգուէր հայ գրագէ-
տին վարձատրութիւնը, անօթութիւնը, անկուտիութիւնը, ա՛յն-
պիսի լալկան ու ողորմուկ շեշտով մը, որ լսողը պիտի հրաւիրէր
տասնոց մը դնել գիմացը ելլող հայ գրագէտին ափը :

Ի՞նչ օգուտ, սիրելի՛ս, լալ ու ողբալ, երբ չպիտի գտնուի ա-

պահովաբար Թաւշանձեանի մէկ նոր տալագրութիւնը, որ յօժարի իր միլիոնները կոռակել մեզի : Բայց, Թաւշանձեան հակալքոլական յօդուածները կը վարձատի՛, և ո՛չ գրագէտները :

Ես անհուն բարեացակամութիւնը ունիմ միշտ ներելու ինք-
զինքիս, երբ յաճախ կը մղուի՛ խօսիլ դերասանի կամ խմբագրի
հանրածանօթ անկուտիութեան վրայ, սակայն երբ լուրջ ու-
ծանը ճանչցուած գրող մը կ'ելլէ միեւնոյն բանը ընել ինծի հետ,
չեմ կրնար զապել գայթակղութիւնո :

Chacun son métier !

Մէկէ աւելի անդամներ, զանազան հաւաքոյթներու մէջ, ա-
ռիթը կ'ունենամ հանդիպելու մեր վարժապետներէ և խմբագրի-
ներէ ոմանց, որոնք անհուն հաճոյք մը կը թուխն զգալ՝ խօսելով
իրենց գրագանին պարապութեան վրայ :

Ի՞նչ հարկ խօսիլ բանի մը վրայ, զոր ամէն մարդ մենէ լաւ
գիտէ և զոր ծակ կօշիկները բաւականաչափ կը խօսին արդէն :

Չեմ յանձնարարեր նաեւ ձեզի որ խօսիք ձեր միլիոններուն
վրայ :

Բայց, Ասուուծու սիրուն, լուրջ ալ չէք գիտեր :




Կը լսեմ թէ՝ արտօնութիւն տրուեր է ուսուցչական վկայա-
կան տալ ամէն անոնց, որոնք իրենց կեանքը անցուցած են վար-
ժարանի մէջ :

Այս հայիւով, քիչ օրէն պիտի տեսնենք բոլոր տնտես աղբար-
ները և տնտեսուհիները, որոնք վկայական ի ձեռին, ուսուցչական
պաշտօն պիտի փնտռեն : Վայ... կլխուս :



ԻՐԵՐՈՒ ԼԵԶՈՒՆ



Յորմէնետէ գիտենք թէ իրերը սիրու ունին, — ըստ Միքայէլ
Շամտանձեանի, — ինչո՞ւ իրաւունք չունենանք հաւատալու նաև
թէ իրերը լեզու ալ ունին, և կրնան բերան, աչք, ականջ, ու-
ղեղ, թոք, ստամոքս, աղիքներ, ձեռք, ոտք, լիարդ, փայծաղ,
երիկամունք ու մաղձ ալ ունենալ :

Սա մաղձին համար մանաւանդ, Արտաշէս Յարութիւնեանն ալ
պիտի կրնար վկայութեան քուէ լրկել՝ Մալկարայի թղթաբերով :

Այո՛, իրերն ալ լեզու ունին, և պերճախօ՛ս լեզու մը, — ինչ-

պէս կ'ըսեն, — լեզու մը սակայն, զոր չեն փորձած խօսիլ:

Ենթալրենք որ խօսեցան, բայց ո՛վ կայ մեր մէջ հասկցող իրերուն լեզուն:

Պէտքէրեանը Հոթենթոթերէն գիտէ, ինչպէս գրուեցաւ անգամ մը, և Նուալարեանը աղէկ կը հասկնայ Ճարոներէնը:

Կ'ըսեն նաև թէ Զուլուներու լեզուն գոց ընելու վրայ է Նաթանեան:

Աղէկ:

Բայց իրերու լեզուն ուսումնասիրող մը ցոյց տուէք մեր մէջ, բոլո՞ր մարդկութիան մէջ:

Իրերու լեզուին պէս անկեղծ ու անսուտ լեզու մը դանել, շատ դժուար բան է:

Ճշմարտութիւնը կը պոռայ ան, իր լուռ պերճախօսութեամբը:

Մենք ենք որ տարբեր կը հասկնանք զայն, կամ, աւելի ձիշդը, ուղածնուս պէս կը խօսեցնենք իրերը, որոնց լեզուն ձայն չունի, աւազ դ:

Բերայի *Cirquefün* մէջ հանդիսատես եղած ըլլալու էք որովայնախօսներու, որոնք փայտէ մարդու մը դէմը կանգնած՝ կը խօսակցին, ամենալենական պատասխաններ ստանալով անշունչ առարկայէն, պատասխաններ սակայն, զորս իրենք՝ որովայնախօսները կը փոխադրեն իրենց կոկորդէն՝ դէպի անոնց բերանը:

Մեղի համար ճիշդ ասիկա է իրերու լեզուն:

Մեր սիրած բաները, մեր նախազատուած գաղափարները կը բարբառեցնենք իրերուն, փոխանակ ձգելու որ իրենք խօսին, իրենց բնական անկեղծութեամբը:

Որքա՞ն ալ մեքենայենք, իրերը իրենց բնական լեզուն կը խօսին միշտ, քիչերէ հասկնալի:

Այսպէս, կը տեմնէք աղջկան մը աչքերը, որոնք ձեզի ըսել պիտի ուղէին կարծես. — «Ո՞հ, կը պաշտեմ քեզ»: Մարապետ մը ուրիշ բան չունի խօսելիք, բայց սա փաղաքշանքէն. — «Դեղի խմեցի՛ր, աղուոր հիւանդա»: Տոքթ. Ճարդարեանը կ'ըսէ. — «Բերէ՛ք որ կտրտեմ»:

Այլագեանք՝ «Ուղածնուդ չափ քաշքացէք անունս, որո՞ւն հոգը»: Իսկ Միհրան Ուղուրլեան իր քալուածքին երեւոյթովը ամէն օր ըսկէ պիտի ուղէր ձեզի սա բանաձեւը. — «Անձրեւէն թրջած եմ, աղքա՛ր, կ'ուղէք նէ քիչ մը քնանամ»:

Ամէն իր բա՞ն մը կը խօսի վերջապէս:



Լաենք թէ ի՞նչ կը խօսին Գրականութիւնը, Գրագէտները և Բանաստեղծները:



ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ. —

«Ծնած օրէս ի վեր կը խօսիմ «ի բերանոյ ծերոց, արանց, կանանց, տղայոց և... մանկանց ստնտեաց», և սակայն վայր-կեան մը առիթ չունեցայ իմ ուղածիս պէս խօսելու, իմ սիրած նիւթերս քարոզելու և իմ իրաւունքներս պաշտպանելու։ Այնչա՛փ ժլատ են իմ մշակներս որ, պարապ սրինդի մը պէս կը փչեն ու կը փշեն զիս, առանց ներելու որ, քիչ մըն ալ ես հնչեցնեմ իմ եղանակներս՝ ներդաշնակ, բնական ու զմայլելի։

Առաջու ձայներու, կանացի վելվիշեներու և տղայական ճիշե-րու ձայնէն՝ խլացան ունինդրողները, ու եթէ ասանկ երթայ, ջախջախուիլս այսօրուան վաղուան գործ է, նոյն իսկ ո և է խը-լէզի մը ձեռքով։

Երեւակայեցէ՛ք, այսքա՞ն տարուան գոյութիւն մը ունիմ, և, ուր որ գացած եմ, սիրալիր ընդունելութիւն մը գտած։ բայց, հոս գալէս ի վեր, վաշկատուն գնչուներու պէս կը թափառիմ փողոցէ փողոց, թերթէ թերթ, հանդէսէ հանդէս։ Տակաւին որոշ տեղ մը չսահմանուեցաւ ինծի՝ բնակութեան։ այսօր հիւրընկալ ընդունելու-թիւն մը այն ինչ տանը մէջ, վաղը խոժոռ արտաքսում։ պահ մը հոս, պահ մը հոն, մերթ լայնանիստ, մերթ ամսեղուկ, երբեմն ծանր, ու յաճախ թեթեւ։

Թեթեւ։

Թեթեւ թերթերու և թեթեւ կարդացողներու համար, թեթեւ ալ գրականութիւն մը կը վայլէ։

Դգումներով շրջապատուած, կը ծիմամ շարունակ ջուրերուն երեսը։ Մովուն խորունկութիւնը սիրող ծանրութիւններէն կը խոր-շն զիս շահագործողները։ գուցէ խղդուին, գուցէ ճարսնական ընդունեաներու հանդիպինն...»

Լողալ չկայ. ծանծաղուաքը, ճախճախուտքը աւելի հեշտ կը թուի անոնց։

Այս միջոցիս մանաւանդ, բացարձակապէս կը դադրիմ առողջ ըլլալէ, հիւմսովկախ, հոս-հոն երերացող կմախք մը դարձած եմ։

Այսօր լայն սաւանի մը մէջ կը փաթթեն զիս, ալքոլաբոյր, տիրացուավայել մթնոլորտի մը օղը շնչել տալով ինծի։ Վաղը անսպէտ քուրջերու ծրարի ծոցը կը թիւմն հոգիս, խեղճուկ մու-րացկանի մը պէս։ Միւս օր ալ ագացի մը կուտան կւնակիս, ու փողոցի գինովներուն, սրիկաներուն հետ առանձին կը թողուն զիս։

Հանրամատոյց կիոջ մը տեղ դնելով, շատերը քծնանք մը կը սպասեն ինէ, ուրիշները համբոյր մը և...»

Ու դեռ ինչե՛ր, իմ սուրբ անունովս ի՞նչ մեղքեր, ի՞նչ ոճիր-ներ կը գործուին, ի՞նչ զզուանքներ կը հրապարակուին։

Խաներու, սպանդովիներու մղլոտած խոնաւ անկիւնը ապրելէն ալ պժգալով, կը յուսամ երբեմն տուն մը վարձուած տեսնել ինչի համար, — Դիմքը, — տուն մը, կոկիկ, հօղ չէ թէ պարզ ու ողջափկ, ուր պիտի կարենայի դիւական ու անդորր կեանքս ապրիւ, իրաւու է թէ կը ջանան երբեմն հաւու բոյնի մը մէջ տեղաւորել զիս, բայց անոր ալ կամ վրան բաց կ'ըլլայ, կամ պատին մէկը վլած և կամ դուռը խորտակուած, ուրկէ սակայն պիտի ուզէի շուտով խոյս տալ, եթէ ձեռքերս, ուրքերս կապուած չըլլային:

Ա՛խ, ո՛ւր է իմ տունս, իմ սեփական վայրս:

Հո՞ն, ուր պէտք է որ բնակիմ ես, ուրիշները եկած են դիրք դրաւելու, վրան մը լարել ու տակը նստիլ պիտի ուզէի ես, ի՞մ գետինիս վրայ, մինչդեռ անոնք, հոն, իմ բնակատեղինս վրայ կուգան ծնիլ, կարգուիլ, խաղալ, զուարձանալ, կռուիլ, հայհոյել, քէն ընել ու մեռնիլ, մինչեւ անդամ սայլակներ կան, որ իրենց ձիերը կը ճարակեն հոն օ՛րն ի բան, յաւիտեան:

Եեանք չէ աս, ահ, կեանք չէ, այլ տանջանք, տառապանք:

Չեն ալ թողուր որ մենիմ, իմ ուզա՞ծ տեղս, իմ սիրա՞ծ վայրս, ոտքէս, ձեռքէս, գլուխէս, ականջէս կը քաշեն, կը քաշեն, մինչեւ բղքատելու աստիճան իմ նիհարցած մարմինս . . .

Ո՛վ Մահ, ո՛ւր ես :



ԳՐԱԳԻՏԵԲԵՐԸ. —

«Քրտամբ երեսա՛ց քոց կերիցես զհաց քո» ըսեր է Տէր Աստուածը, ու ո՛վ մենէ կ'ապրի իւ գրագիտութեամբը:

Թըրըր, սկեցիի, ի՞նչ որ ալ ընենք՝ արժէք չունի. անօթի, անօթի՝ պիտի մենանք միշտ. մուկերը մենէ երջանիկ են:

Քանի որ լուրջ ու ճշմարիտ դպրոցներ չունինք, քանի որ համերաշխ գրական գործունէութեան ողին կը պակսի մեզի, քանի որ երկարաշունչ, քրտինք թափել տուող գործեր արտադրած չենք դեռ, իրաւունք չունինք անոնց շուքը նստելու. ամէն տեղ Յովանի հովանոց չի բունի՛ր վերջապէս, որ սակայն չուտ պիտի լմկէր, ճիշդ մեր ըղեղներուն պէս:

Ո՛ւր է, ինչո՞ւ չեն զրեր մեր կորուի յառաջապահները, հիները, նորերը, նորագոյնները և . . . նորածինները:

Սյաշափ ատեն է, ի զո՞ւր կը սպասենք՝ գաւառի գրականութեան հզօր ներկայացուցիչ Ակլուլինէին, Առարով Թէշիշեանին և սրբնթաց ձիաւոր Փալակին, որնք իրենց համնարին հրաշակերտները պիտի բերէին «մեր աղքատիկ գրականութեան» ածոները պձնելու համար:

Մեր փաստաբան-գրազէտներն ալ լուռ կը միան միշտ, ինչո՞ւ չի գրեր Սոլախեան կորովի գրիչը: Ո՞ւր են կին գրողները՝ Մառքը, Եւտէրպէն: Ինչո՞ւ չեն փայլիր մեր սիրուած աղբարիկները, Պառյիները, Սիմմնները:

Գոնէ մեր նոր Քրիզանդէմ Քամէլիան և նոր Այլաղեան Ալ-պօյանեանը շարունակէին մշակել իրենց ճիւղերը՝ մեր գրականութեան մէջ:

Ամէ՛ն կողմ յուսախարութիւն, հէյ վախ. անոր համար կը վշտանայ մեր չքնաղ դիցուհին Գրականութիւնը, ու խոյս կուտայ մեր գիրկէն:

Մնաս բարով Գրականութիւն, միաս բարով. ինչո՞ւ որ Աստուած ըստւ.— Քրտամբ երեսաց քոց կերպյես զաց քո.» ու մանիփարուրամիութիւնը, թուաշան գրե՛լն է որ մեղի հաց կուտայ»:

*

ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ. —

«Օ՛խ, մե՛րն է կեանքը. կ'երգենք, կը ժպտինք, կուլանք, հիւծախտ կ'ըլլանք ու... կը մեռնինք, մենք մեղի, մենք մեր իշխուն համար: Մարդու հետ գործ չունինք: Կոյս մը, վարդ մը, զելիւռ, լուսին, սոխակ և... հովկուլութիւնն, ամէնքն ալ ձրի, անվխաս ու երեւակայական:

Մենք մեզ կը զոհենք, և ուրիշը անհանգիստ չենք ըներ. ուղաղը թող կարդայ ու հիանայ մեր քերթուածներուն վրայ:

Ո՛չ կուտ տուող կայ մեր քրտինքներուն, ոչ իսկ դրամ կը վճարենք մեր բանաստեղծութիւնները կարդացողներուն: Կը գրենք կամ չենք գրեր, ինդի՛ր չէ, կը տպեն կամ չեն տպեր, հոգ չէ, կամ չեն կամ չեն կարդար, ցաւ ընելիք բան չկայ, կը դնակ կարդան կամ չեն կարդար, պէտք չկայ, հերիք է որ մենք երջանիկ կ'ըլլանք մեռնելով, թոքախտ ըլլալով և բոլոր աղջիկներէն երազուելով:

Երգէ՛ ուրիմն, ո՛վ դու պուէտապետ Միրիճան, քու մետաքս ուղղերուդ բնդմէջէն՝ զեփիւռներուն, առուակներուն, սուխակներուն ու կոսերուն քերթութիւնը, ու... քնանանք:

Թող իր ջուրի պէս վճիս, ձիւնի պէս ձերմակ ու վարդապոյն բանաստեղծութիւնները բերէ մեղի՝ մեր քերթողահայրը Դարդգէս, ու... սատինք:

Իսկ դուն, Ուղուրլեանոդ քերթով, որ վեր, վե՛ր կը բարձրացնեն մեր՝ բանաստեղծներուս համբաւն ու հողին, խնկէ՛ մեր շունչն ու էւոթիւնը բոլոր՝ մելանոյշ, դիցանոյշ, ըղձանոյշ, օդանոյշ, երազ, պարիկ ու կոյս մտափփարներու խորանին առջեւ, ու այդ սպապարիկ ու կոյս մտափփարներու խորանին թեւերով վերանանք, սլանանք եթերներուն խորը, առանց սակայն... թոքախտ ըլլալէ դաղբելու:

Երգէ՛, երգէ՛նք...»:

ՏիրԱՅ, ԳԱՍՏԱՊԵԱՆ

ՈՒՐԲԱԹ ՕՐՈՒԱՆ ՆՈՂԿԱԼԻ ԱՐԱՐՔԸ

Սնցեալ ուրբաթ օր Օգոստափառ Սուլթանը աղօթքէ վերադառնալու ատենը, մզկիթին բակը և հրապարակին մէջտեղը, հեծելազօրաց գտնուած տեղին հետեւը, ուր այցելուներու կառքերը կային, և մզկիթին 100 մէթրէ տեղի հեռու, պայմանում մը տեղի ունեցաւ, և շնորհւն Աստուծոյ՝ անխաս մնաց Նորին Կայսերական Վեհափառութիւնը, և այս դէպքին մէջ ալ՝ կատարեալ քաջարոսութեամբ և առանց երրէք յուղ ճան՝ ինչպէս ամէն ժամանակ, կառքը մորաւ, և Պալատը վերագարձաւ՝ բարեւելով զինուորները, աւատրիական գեսպանը և ուրբաթու հանգէսի բնիկ ու օսարազգի այցելուները: — Պէտք եղած միջոցները ձեռք առնուած են՝ սոյն ոճրագործութեան հեղինակը գանելու համար:

Ըստհանուր հիացում և սքանչացում պատճառած է, այս ցաւալի դէպքին ատեն Վեհ. Սուլթանին ցոյց տուած մտքի մնձ արթութիւնը ու կորովը, որով իրաւոնք ունի պարծենալու ամէն Օսմանցի: Ն. Վեհափառութիւնը վասնգի պահուն իր հետեւորդներուն ուղղելով խօսքը ըստ:

— «Մենք Ամենակարողին շնորհիւ Ս.սուածային պահպանուրեան տակ կը գտնուինք: Դուք հասկցէք քինուորներէն ու ժողովուրդէն մէկու մը վնաս պատճառած է քէ ոչ:»

Ո՞րչափ բարձր ու գերսովեէ Կայս. այս վերին հոգածութիւնը: Իր անհուն գթութեան ամիսնին մեծ ապայոցյներէնմին է այս, որուն պէտք է անհունապէս երախտապարտ մնանք յաւիտեան: Ն. Կայս. Վեհափառութիւնը փոխանակ իր նույրական Անձը հոգալու, այս տեսակ պահու մը, իր զինուորներուն և ժողովուրդին վրայ կը մտածէ. ի՞նչ աւելի բարձրագոյն քան այս ընթացքը: Վեհ. Սուլթանը կատը նստելու պահուն ալ բարեհանեցաւ ըսել. — «Իւրաքանչումի տեղի չկայ, շիորուրեան մէջ մարդ չվնասուի:»

Վեհ. Սուլթանին ցուցուցած հիանալի կորովը Եւրոպայի մէջ ալ արձագանգ գտած է: Աւատրից Թրանց եռլէֆ կայսրը այս ցաւալի դէպքին սոթիւ Վեհ. Սուլթանին հեռագիր մը ուղղելով, ջերմապէս շնորհաւորած է Ն. Կայս. Վեհափառութիւնը՝ զերծ մնացած ըլլալուն համար այդքան նողկալի ու անիծեալ ոճրագործութեան մը հետեւանքէն:

Ուրբաթ օրուան ցաւալի միջակէպէն եռքը, աւսորդիական գետապան Պառոն ալ Քալիչէի Կայս. ունկնդրութիւնն շնորհուեցաւ:

Դեսպանը իր չնորհաւորութիւնները մատոյց այն բարեբաստիկ պարագային համար, որով Աստուածային ողորմութիւնը պահեց և պահպանեց վեհ. Սուլթանը: Ն. Կայս. Վեհափառութիւնը բարեհամեցաւ սապէս պատասխանել: —

«Մենք Ս.Ասուծոյ ապաւինած ենք: Մեր սրտին մէջ միայն Աստուծոյ երկիւղը կայ. ուրիշ բանէ երկիւղ չունինք:»

Բոլոր օտար վեհապետները մասնաւոր հեռագիրներով չնորհաւորեցին վեհ. Սուլթանը՝ Աստուածային ողորմութեամբ զերծ մնացած ըլլալուն համար ուրբաթ օրուան ցաւալի միջադէպէն:

Եւրոպական բոլոր թորթերը միաձայնութեամբ հիացական և գովարանական տողերով ի վեր հանած են այս վայրադ ոճրին միջոցին, վեհ. Սուլթանին ցոյց տուած կորովը ու քաջասրտութիւնը, որ ըսդհանուր սքանչացում պատճառած է ամէնուն: Յիշեալ թերթերը միաբերան կը դատապարտեն այս նողկալի ոճրին քստմնելի ու զազիր հեղինակը, որ մարդկային ընկերութենէն դուրս վանտուելիք ցած ու ստորին արարածներէն մէկն է և որուն գոյութիւնը արատ կը բերէ բովանդակ մարդկութեան:

Եւրոպայի դիւանագիտական շրջանակներու մէջ տիրող կարծիքին նայելով, կ'ըսէ Սապահ, ոճրագործին համար կ'ըսուի թէ անկարելի է որ իսլամ եղած ըլլայ. նաև թէ ամէն պարագայի մէջ, Օսմ. երկիրներու ժողովուրդներէն ալ չէ, այլ մէկը այն վասու զազիր անարշիսթներէն որոնք աշխարհիս ամէն կողմը նողկանք կ'ազդեն և խիստ հալածումներու ենթարկուած են:

ԿԱՅՈՒՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Գոյութեամբ կ'իմանանք թէ վեհ. Սուլթանը՝ գնահատելով Տպագրական նոր վերատեսուչ վսեմ. Քէմալ պէջի բարւոք ծառայութիւնները, բարեհաճած է Պալայի բարձր աստիճանով պատուել ն. Վսեմութիւնը: Սյա առթիւ կը փութանք մեր խորին չնորհաւորութիւնները ներկայացնել վսեմ. Քէմալ պէջի, որ Օսմ. պաշտօնատարներու շարքին մէջ, իր արժանիքովը բարձր տեղ մը կը գրաւէ:

ՊԱԼՔԱՆ

Առանձնաշնորհեալ Ազգային Առ Հնովագրական Ընկերութիւն
ի ս օ ն ի ս.

Դրամագլուխ 7.500.000 ֆր.

Դրամատուսիր ը կերպեան:

Պուլկար Ազգ Դրամատուսիր Առ Հնովագրական Դրամատուն Լուսուն, Տոչէ Պանք՝ Պետին, Օսւ. Կայս. Դրամատուն Բարիզ, Բրէտի Լուսէ գ. Պոլիս:

Գործակալութիւնը Թուրքիայ գլուխոր քաղաքներուն մեջ
Ընդհ. Ներկայացուցիչ Թուրքիայ և Շ Շ Ա Կ Ո Ւ Ն Ճ Ե Ա
գ. Պոլիս, Ղալաթիա, Պանք Օմո Իսաւն զէմ, Թահթապրուն խան
9—10

Անկարելի է որ ընտանիք միշ առանց կարի մեքենայի մեայ,
բայց էական կետն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ
տաղտուկի ազդիւր մրն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ:

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրայիշ ԿՈ.ՅՈ. ՊԱԼԿԱՆ, The Singer Manufacturing Co

մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-
գործուածը, հաստատունը և զերուգործածելին ըլլալուն՝ բո-
վանդակ աշխարհի մէջ ամէն ոք Մինկերի մեքենաները կը գնէ:

Ձեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամճայն
մերեն ոներ լը գրնուի:

ՍԻՆԿԵՐԻ մեքենաները կը ծախաւին մի միայն Մինկեր Ընկերութեան
փանուարանց մէզ՝

**ԹԵՐԱ. { 1. Մեծ փողոց. Պուլկարի գէմ, թ. 343 և 343 կրկին
2. Մեծ փողոց. Կալոթա կուալի Լիսէին գէմ.**

**ԿԱԼՈԹԱ. { 1. Մինկէր խան. Թիւնէին և
2. Գարաքէօյ. Թրամիւլին կայարանին գէմ.**

**ՊՈԼԻՍ. { 1. Սուլթան Համամ. թ. 2
2. ՍուլթանՊէյազիտ Թրամիւլին կայարանին գէմ, թ. 13**

ՍԿԻՒՏԱՐ. Զարշը Պոյու, թ. 120.

ԴԱԲԱԲԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնի ձրի.

Կատարենալ երաշխաւորութիւն:

Մասնամիւլեր զաւառաց բոլոր քաղաքներուն մեջ:

Մինկէրի Ընկերութեան կեդր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ
Փողոց, թ. 343 և 343 կրկին, Սարգիս Պէյ Տիւզօղուի տունը:

ԻՒՍԻԾ
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
ՅՐԴԵՅԻ ԵՒ ԿԵՆԱՑ ՃԻՌՈ
Հաստատեալ ի Բարիգ 1828—1829



ՀՐԴԵՀԻ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ լիասոք
 1902ին գանձուած ապահովագին
 Դպամագլուխ եւ պահստ
 Սրահովագրեալ գրամազլուխ

274	Միլիոն	Փր.
24	»	»
119	»	»
211/2	Միլառ	»

ԿԵՆԱՑ ՃԻՒՂ

Մինչ 1902ի վերջ հատուցեալ լիասոք
 1902ին գանձուած ապահովագին
 Ընթացիկ ապահովագրութիւնք
 Դրամագլուխ եւ պահստ

129	Միլիոն	Փր.
12	»	»
272	»	»
158	»	»

որ ընթացիկ ապահովագրութեանց գումարին հետ կը համեմատի
 52.21% — ինչ որ «իւնիօն»ի ապահովագրեալ կ'ընծայէ հոկայ եւ-
 րաշխառութիւն մը ՈՐՈՒԻՆ ՆՄԱՆԸ ԿԱՐԵԼԻ ԶԵ ԳՏՆԵԼ ԱՐԵ-
 ԽԵԼՔԻ ՄԵՋ ԳՈՐԾՈՂ ՈՒՐԻՇ ԱԵՒ Է ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՔՈՎ։

Արեւելքի համար մասնաւոր սակացոյց գեղջեալ զիներով։
 Նպաստաւոր պայմաններ անհամեմատ կերպով աւելի գերազանց
 քան որիշ ո՛ եւ է ընկերութեան պայմանները։ Շահարաժիննե-
 րու տարուէ տարի անմիջական վճարում, որով «իւնիօն»ի ապա-
 հովագրուողք ԶԵՐԾ են այն վեճասեերեն եւ յուսախաբութիւններեն,
 որոց կ'ենթ արկուին միշտ այն անձինք, որ Շահարաժիններու բարդ-
 ման ՅՈՒՄ է առ պարագաներու դրաբեամբ գործող ընկերութեանց
 կ'ապահովագրուող ՔԱՅՍԵՐ

Ընկերութիւն ամսադրան է ՕՍՄ. ԿԱՅՍ. ՊԱՆ. ԲԱՆ.։
 Թուրքիոց և Արեւելքի Տնօքէն ՍԻՄԾՆ ԲԱՅՍԱՀԱՆԱՆ։
 Կենաց Ճիւղին Տեսուչ ՄԻՀՐԱՆ ՏէՐ ՆԵՐՍԻՍԵԱՆ

Սրամպուլ, Սունլրան Համան, Բասած Քարըրծըռոյն։

Դոր Գործակալութիւն, Ղալաթիա Ինայէթ իւան
 Գործակալութիւն Թուրքիոյ գիւաւոր քաղորաց մէջ



